

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931 - ՅՈՒՆԻՍ

Թիվ 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ԱՃԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ամէն անդամ՝ որ խօսք ըլլայ հայերէն Աստուածաշունչի թարգմանութեան վրայ՝ հարկ է նաև երկիւղած յարգանքի և հիացման տուրքը տալ մեր առաջին թարգմանիչներուն՝ որոնք Աստուծոյ շունչով հայ ժողովուրդը կենդանացնելու համար իրենց անձերը նուիրեցին ու թարգմանութեան հսկայական աշխատանքը գլուխ հանեցին։

Դարեր անցան. ժողովուրդը իր լեզուն փոխակերպեց. երանելի թարգմանիչներու բացած մատեանը տակաւ դոցուեցաւ. անոր լոյսը հայ զանգուածներու համար վարագուրուեցաւ, ու աստուածային իմաստներու միջուկը կեղեկապեց։

Ու մտածել թէ երանելիներու դիմակալած դժուարութեանց, մանաւանդարուեստային դժուարութեանց, մեծագոյն տոկոսը չկան այլես։ Բայց մենք նորէն աշխարհաբար Աստուածաշունչ մը չունինք։

Այժմ զրջանառութեան մէջ եղող աշխարհաբարը, որքան ալ այսպէս կամ այնպէս Հայութեան որոշ խաւերուն կողմէ առտնին դործածութեան մէջ է և պէտք մը կը լեցնէ՝ չի կրնար ըսուիլ թէ ուեէ կերպով համապատասխան է պահանջին։ Հարկ անհրաժեշտ է որ Եկեղեցին ինքն իր պատասխանատուութեամբը տայ ժողովուրդին՝ իր Աստուածաշունչը, այնպէս՝ ինչպէս լաւագոյն ու օգտակարագոյնն է։ Բողոքական հրատարակութիւնը իր անվաւեր թարգմանութենէն զատ՝ որ լուրջ և յայտնի արգելք մըն է անոր ընդունելութեան անհարազատ ու անհրապոյր հայերէնով մըն ալ կը տառապի։

Ոչ ոք կ'ուրանայ Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան մը պէտքը։ Սիսնի ի խմբագրութեան ուղղուած երկու նամակներ, մին անցեալ տարւոյ նոյ. ի թիւին մէջ, և միւսը նախանցեալ ամսուն, անդամ մըն ալ շեշտեցին այս պէտքը։ նամակադիրները զոհողութեան իրենց բաժինն ալ յանձն կ'առնէին կատարել։ Եւ անոնք պարզապէս արձագանդն են Հյոյ. Եկեղեցւոյ հարազատներուն փափաքին։ Սիսն ինք ալ իր 1929 յունվարի խմբագրականով շեշտած էր նոյն պէտքը։

Հատեր կը կարծեն թէ Աստուածաշունչի թարգմանութեան ինդիրը նիւթական, այսինքն դրամի խնդիր է։ Մինչդեռ այդ երկրորդական խոշըն-

դուռ մըն է, որ անյաղթելի չէ ինքնին։ Հայ քրիստոնեան շա՞տ նպատակներու տուած է իր համեստ քսակէն։ Մեծ Մատեանին սիրոյն աւելի յօժարակամ կու տայ ան, եթէ միայն ուզուի իրմէ, բաժանորդագրութեան կամ ուեէ այլ ձեռով։ Դժուարութիւնները աւելի ուրիշ տեղ են, և ատոնց յաղթելու համար դրամէ աւելի էական բաներ են պէտք։


Ատոնցմէ առաջինն է մասնագէտ թարգմանիչներու պակասը։ Հակայական այդ աշխատութիւնը լեզուագիտական, քննադատական և աստուածաբանական միջակ գիտութեամբ կարելի չէ զլուխ հանել։ Այս երեք ճիւղերուն, և ասոնց յարակից այլ ծանօթութեանց խորապէս հմուտ անձեր պէտք են մեծ գործին ձեռնարկելու համար։ Չի բաւեր միայն հայերէն լեզուին տիրապետած մարդիկ ունենալ գործին լծուելու յօժարակամ։ Երբայեցերէնի և յունարէնի հմտութիւնը անհամեշչու է։ Երկուքը միասին՝ Հ. Կ. ի համար, իսկ երկրորդը միայն՝ Ն. Կ. ի համար։ Խօսք չի կրնար ըլլալ անշուշտ գրաբարին կամ օտար լեզուի մը վրայէն թարգմանելու մասին։ Գրաբարը՝ բառերու ընարութեան և լեզուական ու կանոնական ուզզութեան, իսկ օտար լեզուները՝ իմաստներու ճշգումին մասին կրնան օգնել միայն, և այդչափ։ Արդի Ս. Գրական բննադատութիւնը ճշգրտադոյնի մօտ բնագիրներ կազմած է։ անոնցմէ չօդտուիլ անմտութիւն պիտի ըլլար պարզապէս։ Ինչ ալ ըլլայ՝ հարազատութիւնը պահելու համար թարգմանութիւն մը ամէն պարագային բնագրէն պէտք է կատարուի։

Ամէն ոք զիտէ թէ Ս. Գիրքինը վէպի թարգմանութեան չի նմանիր։ Ք. Ա. Երրորդ գարուն կ'ըսուի թէ Աղեքսանդրիոյ հրեաներուն համար եղած թարգմանութեան եօթանասուն հոգի աշխատեցան։ Մեր ոսկեղինիկ թարգմանութեան համար հոյլ մը ձեռնհաս գրիչներու բազմամեայ տքնութիւնը պէտք եղաւ։ Լութեր՝ որ մԶ. գարուն Գերմաներէնի թարգմանեց Աստուածաշունչը՝ ուրիշ երկու ընկերներու հետ, կ'ըսէ։ Աղդարե պատահած է որ մենք վնասուած և քըննած ենք մէ՛կ բառ մը երկու, երեք, չորս շաբաթներ, և դարձեալ երբեմն չենք կրցած գանել զայն։ Եւ քսան տարիէ աւելի տեսեց Լութերի գործը։ Անգլիկան եկեղեցոյ այժմու գործածած թարգմանութիւնը, որ բազմաթիւ ընտրեալ գիտնականներու կողմէ վերաբննութիւն մըն է նախորդին, — գերաքննութիւն մը սակայն՝ թարգմանութեան աշխատութեանց ծանրութեան հաւասար — առանց տարականոն զիրքերուն՝ տամնեհինդ տարի ժամանակ առած է։

Աւելի լաւ չէ որ սպասենք մինչեւ որ լաւագոյն առիթը ներկայանայ մասնագէտներու պատրաստութեամբ՝ քան անկատար ու ափյափոյ թարգմանութեան մը վրայ գրամ ու մասնաւոր կորով վատնենք։ Լաւագոյնէն ուեէտ աստիճանով վար թարգմանութիւն մը ո՛չ միայն լեզուական և քննադատական թերութիւններով պիտի վտանգուի՝ այլ նաև աստուածաբանական և դաւանական անբաղձալի թիւրիմացութեանց ալ պիտի կրնայ տեղի տալ ապագային։

Ասկէ զատ կան նաև գժուարութիւններ՝ բնագիրի ընտրութեան, գրաբարի յեղումին արուելիք կարեւութեան և կշիռին, գրքերու և հատուածներու կանոնականութեան։ և ասոնց նման ինդիրներու՝ որոնք Ամենայն Հայոց Հայրապետին նախագահութեամբ եպիսկոպոսներու ժողովէ մը, կամ անկէ բխող յանձնախումբի մը կողմէ պէտք է լուծուին բնականաբար։

Կայ նաև աշխարհաբարի խնդիրը։ Իրողութիւն է որ աշխարհի հայու-



142-38
1620-60

թեան համեմատաբար վորք մէկ տոկոսն է Թրքահայութիւնը։ Թրքահայերէն պիտի ըլլայ թարգմանութիւնը՝ թէ արդի աշխարհաբարի ուրիշ մէկ փոփոխակովը։ Եւ առկաւին՝ ընտրուելիք բարբառին ո՞ր քերականութեան պէտք պիտի ըլլայ հետեւիլ։ Վասնզի լեզուական ստուգանիշի մը ընտրութիւնն ալ դիւրին գործ մը չէ ինքնին։ Պիտի ըսուի՝ թէ բազգատաբար մեծ բաներ չեն այդ դժուարութիւնները։ Այո՛, բայց խութերուն քանի մը հատը մեծ են արդարեւ։

Այս բոլոր նկատողութիւններով հանդերձ՝ Աստուածաշունչի թարգմանութեան անհրաժեշտ գործը հեռաւու՞ր և անորոշ ապագային ձգել՝ սիսալ մըն է՝ և դատապարտելի անտարբերութիւն։ Եթէ այդ գործին կատարումը այժմ, ներկայ պայմաններով հնար չէ և պարտականութիւն է գործին պատրաստութեան սկսիլը՝ որոշ ուղղութեամբ քայլեր առնելով։

Յամենայն դէպս՝ մեր կարծիքով՝ պարաստութեան աշխատանքին առաջին մասը պէտք է նուիրուի նոր կտակարանի հրատարակութեան նախ, եւ կարելի եղածին չափ ընդ փոյթ։ Այդ լրանալէն ետք՝ Հին կտակարանի Եկեղեցւոյ մէջ կարդացուած մասերը (այսինքն ճառոցը) պէտք է ձեռք առնուին, ու յետոյ միայն՝ Աստուածաշունչը ամբողջութեամբ, տարիներ ետք անշուշտ։

Աստուածաշունչի թարգմանութիւնը, Բարեպաշտ և հմտութեամբ, կուզէ ան։ Դաշտեալ պէտքը մարդու։

Ահաւասիկ առաջնակարդ ինդիր մը՝ որու մասին պէտք է գործնականաօրէն մտածեն Հյոց. Եկեղեցիին զեկավար պաշտօնեաները։

Հ. Գ. Ս Ե Ա Խ Ծ Ե Խ Ն Ը

ԻՐ ՅՈՒՅԵԼԵԱՆԻՆ ԵՒ ՆՈՐ ՈՒՂԵԳԻՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ

Բարեգործութիւնը քրիստոնէական առաքինութիւն մըն է. բարեգործութիւնը՝ որ ո՞չ թէ միայն զութի, սիրոյ և կարեկցութեան զզացումէն կը բխի՝ այլ նաև, և մանաւանդ, պարտականութեան զիտակցութենէն։ Բարձր գործ մըն է բարիք ընելը՝ անհատական ուղիով։ Վեհ գործ մըն է՝ երբ ընկերային հանգամանք ստանայ ան։ Եւ լայնազոյն առումով՝ բարեգործութիւն է ամէն ինչ՝ որ մարդկային ընկերութեան՝ կամ աւելի սեղմ՝ ազդի մը ուեէ օգուտ կը բերէ զարգացման և ազնուացման տեսակէտէն, նիւթապէս, բարոյապէս և հոգեռապէս։

Բարեգործականը, ուրեմն, առանց շատ անունը տալու. Աւետարանին՝ անոր դատին ծառայութիւն մըն է ըստ ինքեան։ Մեծ օգնութիւն մըն է այն գործին՝ զոր Հյոց. Եկեղեցին կը ձգտի և պէտք է ձգտի ընել Հայ Ազգին համար։ Վասնզի հայութեան նիւթական և մտաւորական յառաջդիմութիւնը, որուն ծա-